

ԱՐԴԵՕՔ ԿԱՐԵԼԻ՞ Է ԿԸ ԿԱՄ ԿՈՒ ՄԱՄՆԻԿԸ ՎԵՐՅԸՆԵԼ ԱՇԽԱՐՀԱՐԱՌԻՆ ՄԷՋԷՆ.

Աշխարհաբառ լեզուն հետ զհետէ մաքրելով՝ իւր առաջին ազնուութեանը մօտեցընելու, այսինքն գրաբառին հետ գրեթէ միացընելու աշխատող բանասէրները մեծ գոռարութիւն գտած են ամէն ժամանակ աշխարհաբառին կը կամ կու մասնիկը վերցընելու կողմանէ: Ուրիշ սր եւ իցէ փոփոխութիւն կընան դիւրաւ ընել՝ առանց լեզուն ձեւը շատ փոխելու. բայց այս մասնիկն որ ուզեն գուրս ձգել բայերուն վրայէն, մեծ շփոթութիւն կեղնէ, եւ բայերուն եղանակներն ու ժամանակները իրարու հետ կխառնուին, ինչպէս որ յայտնի է: Ասոր վրայ ատենով ուրիշ տեղ փոքր իշատէ խօսած եմք. գուցէ աւելորդ չհամարուի քսան տարի յետոյ նորէն խօսիլ այս տեղ, եւ մեր ըրած գիտողութիւնները բանասիրաց առաջարկել:

Կու մասնիկը մեր աշխարհաբառին մէջ 800 տարիէն աւելի է որ գործածուած է, եւ գուցէ շատ աւելի եւս հին է. վասն զի Շնորհալուոյն ժամանակները գրուած շարագրութեանց մէջ ստէպ կտեսնուի: Գրաբառին մէջ կարելի չէ գտնել այս մասնիկը, կամ թէ ասոր աղբիւրն ու ստուգաբանութիւնը. հարկ է ուրեմն ուրիշ տեղ փնտռել սորա ծագումը եւ պատճառը:

Կարելի չէ ըսել թէ կու կամ կը մասնիկը ուրիշ օտար լեզուէ մը մտած է աշխարհաբառին մէջ, որովհետեւ ոչ պարսկերենին մէջ կայ, ոչ տաճկերենին, ոչ արաբերենին, ոչ ասորերենին եւ ոչ յունարենին, որ մեր լեզուն քիչ կամ շատ գրացի ու մերձաւոր լեզուները սօքա են: Եւրոպական լեզուաց մէջ երկուքը միայն կտեսնեմք որ այս մասնիկը կամ ասոր նման մասնիկ մը ունին՝ բայերուն վրայ գրուող. մէկը գերմաներէնն է, եւ միւսը Վենետիկոյ իտալերէնը:

Գերմանացոց լեզուին մէջ կե (ge) մասնիկը մեր կու կամ կը մասնիկին ճիշդ գօրութիւ-

նը չունի, վասն զի կգործածուի միայն աւելի ոյժ մը տալու այն բային՝ որոյ վրայ կը գրուի. զոր օրինակ loben (լօպն) գովել, gelobt (կելօպ) գովեալ, antworten (անքվօրքն) պատասխանել, geantwortet (կեանքվօրքեք) պատասխանեալ, եւ այլն:

Իսկ Վենետիկոյ իտալերենին կե (ghe) մասնիկը զարմանալի նմանութիւն ունի մերինին հետ, վասն զի գրեթէ ամէն բայի ներկայ եւ ապառնի ժամանակներուն վրայ կգրուի՝ անոնց ոյժ մը տալու մտքով. զոր օրինակ scrivo (սքրիվօ) գրեալ կնշանակէ բուն իտալերենին մէջ. վենետիկեցին կըսէ ghe-scrivo (կեսքրիվօ), որ է կը-գրեալ. — dico (սիվօ) ըսեալ կամ ասեալ է իտալերէն. Վենետիկոյ լեզուով ghe-digo (կեսիվօ) կ'ըսեալ կամ կ'ասեալ է. — darò (սաոօ) սալ բային ապառնին է, մեր գրաբառին սաց, եւ տաճկերենին վերիւրիւ կամ վերեւիս բայերուն նշանակութեամբը. վենետիկեցին կըսէ ghe-darò (կեսաոօ) կու-սալ: Աւելորդ կհամարիմք այս բանիս օրինակները շատցընել. այլ կիմտածա՞ք պատճառը քննելու, եւ ըսելու մեր կարծիքը թէ ինչպէս իտալացոց ghe-ին, նմանապէս մեր կը-ին մի միայն պատճառ պէտք է գնել մարդուս խօսակցութեան մէկ յատկութիւնը, մանաւանդ թէ մէկ բնական պակասութիւնը, որով բայի մը նշանակութեանը աւելի ոյժ տալու մտքով՝ այգաննշան մասնիկը կբանեցընէ, կամ ասոր նման ուրիշ տառ մը կամ մասնիկ մը:

Յունարենին ու լատիներենին մէջ նոյն յատկութիւնը փոքր ինչ ուրիշ կերպով կը կտեսնուի, այսինքն բայերուն կատարեալ ժամանակներուն առաջին վանկը կամ վանկին բաղաձայնը կրկնելով. զոր օրինակ յունարէն քրիստոս բայը կնշանակէ քրիստոս, քրիստոս, քրիստոս կնշանակէ դատեցի, քննեցի. եւ լատիներէն փիլոսօ կնշանակէ վստեցի, վարեց. փիլոսօ, վարեցի, վստեցի: Իսկ ռուսերենին մէջ տառը կամ ուրիշ մասնիկ մը կաւելցուի

բային վրայ՝ գրեթէ նոյնպիսի ոյժ մը տալով անոր. ինչպէս *дѣлаю* (տեղայու) գործեմ, առնեմ. *сдѣлаю* (զտեղայու) գործեցից, արարից, կը գործեմ, կընեմ:

Կը-ին ծագմանը վրայ այս համառօտ քըն-նութիւնն ընելէն վերջը այս նայիմք թէ արգեօք այնչափ հարկաւոր է պահել այս կըն, եւ կարելի չէ արգեօք բոլորովին դուրս ձըգել այժմու աշխարհաբառէն:

— Մեր կարծիքը այս է թէ քանի որ գրաբառին բայերուն խոնարհմունքը կամ լծորգութեան կերպը բոլորովին չէ մտած աշխարհաբառին մէջ, կը-ին գործածութիւնը շատ հարկաւոր է. ապա թէ ոչ, խօսակցութեան իմաստը չհասկըցուիր, եւ մեծամեծ շիտթութիւններ կձագին. զոր օրինակ քանի որ տաճկերէնին վերիւրիս, վերիւրիս, վերիւր բային գիմացը չեմք կընար դնել գրաբառաց, սացես, սացի ապառնին՝ իբրեւ աշխարհաբառ, ուզեմք չուզեմք պիտի ըսեմք՝ կուսաւ, կուսաւ, կուսայ: Եթէ ըսեմք պարզապէս՝ սաւ, սաւ, սայ, աշխարհաբառին մէջ գործաւ այն նշանակութիւնը ունին՝ ինչ որ տաճկերէնին վերիւրիս, վերիւրիս, վերի բայերը, կամ վերիւրեմ, վերիւրեմ, վերիւրեմ բայերը, կամ վերիւրիս, վերիւրիս, վերիւրիս բայերը, որ գրաբառ կթարգմանուին սայցեմ, սայցես, սայցի:

Ոմանք կարծեն թէ այս գծուարութիւնը կվերցուի՝ եթէ ներկայ ժամանակներուն վրայէն կը մասնիկը վերցընեմք, իսկ ապառնիններուն վրայ դնեմք պիտի կամ պիտո գիմազուրկը. այնպէս որ սաւ, սաւ, սայ բայերը նշանակեն միայն վերիւրիս, վերիւրիս, վերիւր, կամ նաեւ վերիւրում, վերիւրում, վերիւր. իսկ տաճկերէնին վերիւրիս կամ վերիւրիս ապառնիին տեղը դնեմք պիտի սաւ, պիտի սաւ, պիտի սայ: Այս եւս ոչ սակաւ աւելորդ ծանրաբեռնութիւն է լեզուին եւ գծուարութիւն, մինչդեռ մեր ջանքը պէտք է լինի լեզուն թեթեւցընել ու դիւրացընել. բայց հարկն որ ստիպէ՝ ինչ ընելու է. պէտք է պիտին օգնութեանը դիմել, պիտոնէն ըստ կարի զգուշանալով, մանաւանդ այն պիտոնէն զոր

ոմանք բայէն վերջը կգնեն. ըսեմ պիտո, գրես պիտո, գաս պիտո, որ տաճկերէնին հետեւութեամբ ձեւացած է պիտի որ բառերէն, եւ զոր ոմանք կուզեն ցուցընել աւելորդ կէտագրութեամբ մը՝ երբ կգրեն պիտո՝:

Այս կը եւ պիտի բառերուն զարմանալի մէկ գործածութիւնն ալ յիշեմք՝ իբրեւ սոսկ բանասիրական տեղեկութիւն: Ահաստանի ու Մաճառտանի Հայերը կը-ին տեղը սովորաբար կի մասնիկը բանեցընելէն զատ, երբեմն անոր քովը գրուելու բայն անգամ զօրութեամբ միայն կհասկըցընեն՝ երբոր առաջ ըսուած է. զոր օրինակ եթէ հարցընես մէկուն թէ «նայնակ կիրուցիս.» (հայերէն կխօսիս.) պատասխան կուտայ թէ «կի». այսինքն կի-գրուցիս, կխօսիմ: Նմանապէս ապառնի բայերուն վրայ պիտի բառին տեղը սովորաբար կը ճատեալ պի մասնիկը գործածելով — զոր օրինակ պի-գաւ, պի-գրիս, եւ այլն, բայով եղած հարցմունքին պատասխանը՝ միայն պի ըսելով կվերջացընեն. զոր օրինակ «Պէշը պիտեսնիս.» (վեննան պիտի տեսնես.) պատասխան, պի. այսինքն պիտեսնում, (պիտի տեսնեմ):—Տաճկաստանցի Հայոց յայտնի է որ Պօլսեցիներէն ոմանք, եւ գլխաւորապէս Ակնեցիները, նոյն պիտի բառին երկրորդ վանկը միայն կգործածեն, իսկ խարեմ, տերքաւ, — պիտի յուզարկեմ, պիտի երթամ:

Ըսածներէս յուսամ թէ ըստ բաւականին հասկըցուեցաւ թէ մէք չեմք կարծեր որ կը կամ կու մասնիկը աշխարհաբառէն դուրս ձգելուն ատենը հասած լինի, ինչպէս որ ձգուեցաւ անշնորհք կոր: Միայն թէ հարկաւոր կձանչնամք բանասիրաց միտքը ձգել այս ճշմարտութիւնս թէ աշխարհիս երեսը գրեթէ չկայ գծուարութիւն մը՝ որոյ չըյաղթէ մարդ համբերութեամբ, աշխատութեամբ եւ խոհեմութեամբ. ուստի եւ մեր յոյսը հաստատ է թէ օր պիտի դայ՝ յորում այդ կու, կը, կի, կի, կա կակազոտ մասնիկները թօթափին մեր ազնուացեալ աշխարհաբառէն, տեղի տալով վսեմ գրաբառին բայերուն կանոնաւոր ու գեղեցիկ խոնարհմանը: